

ներն յիշատակեցինք՝ ըսելով թէ ասական գրականութեանք մուտ գտնելու էր, Եւ սրբարեւ ոչ փոքր կերպարանախորհուրթիւն է այն՝ որ գրականութեան գործունէութիւնն եկեղեցականաջընանէն դուրս ելլելով, հարորդեցաւ նաեւ այնարհականաց, որ անսկիզպէս միջուակն եղան մասնազտութեան: Այսպէս Թ. Գ. Գրիգորեւ Մեխիթար Հերացի բժշկականն ի գլուխ անցաւ ուսումնական եւ գիտութեան կարգէ աշխարհականաց, որ — թէեւ ոչ այնչափ բազմութեամբ որչափ յաստատարեցն եկեղեցականք — հետզհետեւ իրարու յաջորդեցին, եւ ասական մասնազտութիւնն այլեւայլ գրուածովք ճորտացնին: Ուստի մին ի յատուկ նկարագրաց այս նոր գրականութեան՝ եղաւ աշխարհականութիւն, զոր օրինակ հին գրականութեանն էր եկեղեցականութիւն:

Բայց այս յատուկութիւն նորոյս այնչափ բացարձակ չէր որչափ հնոյն: Ապա զի ոչ սակաւ եկեղեցականք եւս մասնակցեցան ասական գրականաց, թէեւ յաստիճան ժամանակոք որչափ յարտաքին նշանաց կրնայ գուշակուիլ՝ իբր ակամայ եւ ստիպեալ, զիտաբարբար յարգունին գրելու առթիւ, որոյ պաշտօնական լեզուն էր նոյն ասական բարբառն: Այս օրինակն արդէն բնական ժամանակ յաստատուեալ էր ներսուս Լամբրոնացի՝ իբր առ Աւան թագաւոր գրած գրաբար նամականն՝ յոր շատ աւելի ասականութիւն խառն է քան իբր այլ գրուածոց մէջ: — Այսպէս մեծն վարդան Վ. Արեւելցի առ Հեթումով թագաւոր, այսպէս միւս վարդան կամ վարխամ, այսպէս Գրիգոր Աթոյիկոս Անուարդեցի եւ այլք: Այս ակամայ ասական գրողներուն կարգէ կրնայք գտանել նաեւ զՅովհ. Երզնկացի, որ ի նոյն բնագաւտեալ կերպով ի ինքորջ վաղձական իշխանի, որ իբժէ խրմբաճ էր գրել իբր «Յաղագս երկնային շարժման», զիբն, որոյ սկիզբն իբր թէ ինք զինք կը ջատագովէ նոյնպիսի լեզու ի կիր արկանելուն հասար, ինչպէս տեսանք նախընթաց (7) Հատածին մէջ, թէեւ աւելի ասականութեան կրնայ համարուիլ՝ քան թէ իսկպէս ասականութեան: — Սակայն անցմամբ ժամանակի, ըստ մասին գաղղափարաց փոփոխուելոյն, ըստ մասին եւս գրաբար գրելու վարժութիւնը նուազելով, նաեւ եկեղեցականք այնարհականաց պէ՛ս ստեպ նոյն խառն բարբառով եւս կը գրէին: Այսպէս մինչեւ զայժմ ի մեր ձեռս հասած ասական կամ ասականառն գրութեանց մէջ կան նաեւ շատ եկեղեցականաց աշխատութիւնք:

Անանց փոփոխութեամբն բնական էր որ փոխուէր նաեւ մասնազտութեան նիւթն: Իւրաքանչիւր հեղինակ իբր գրուածոցն մէջ կը զբաղի այնու՝ որ իբր վիճակին կամ գործունէութեան շընթիւնն ներքեւ է: Եկեղեցական մասնազտութեան մտադրն մասամբ գրած էին եւ կը գրեն կրօնական նիւթոց վրայ: այնպէս որ աննոյմն մեզք մնացած գրոց մէջ, եթէ ի բաց առնուցը զպատմականն, հարկէ քանն մի գիրք կը գտնուէր արտաքին կամ ուսումնական նիւթոց վրայ: Ինչպէս որ բնական էր այս, նոյնպէս բնական էր որ աշխարհականք ալ առաստեղատեալ աշխարհական կամ արտաքին նիւթոց նուիրէին իրենց գրիչն, գրէին ուսումնական ճիւ-

ղերու վրայ՝ ինչպէս որ իւրաքանչիւր վիճակի հետք կը բերէր:

Այս աննոյն կը տեսնուի ի յաջորդ Հատածս, յորս պիտի խափնք ասական Գրականագրութեան վրայ:

(Հարստախիւն:) 4. 2. 8.

Գ Ր Ա Կ Ա Ն

Բ Ա Փ Փ Ի Դ

Հնարու Գեղեղք-Յակոբեան՝ Բաֆֆի Ապրիլ 25 Մայիս 7ին վախճանեցաւ իբր 53 տարեկան հասակին մէջ: Հասկաւորն Բաֆֆի 30 ամեայ անխնոջ գործունէութեամբ մի քան զմի ընտիր բազմութիւ վէպերով ազգին գրական ազգատ գանձանակն հարստացուցած է: Ռուսահայոց ներկայ գրականութեան մէջ տեսնուած ինքնագիր ազգագրական-վիպական եւ տեղագրական երկասիրութեանց հասանաց սկիզբն, գրողին ու գլուխն էր Բաֆֆի:

Ազգային լրագիրք իրաւամբ ողջացին տաղանդաւոր վիպագրին տարածում մասն: Այս է ամեն հայ գրողիտաց հետ նաեւ մեր միջիթարական վիպութիւնն, որ Բաֆֆի բազմամբն հայր եղաւ հայ վիպագրութեան, եւ ծնաւ ոչ միայն բազմութիւ գրուածներ այլ եւ գրողներ:

ԳՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՀՈՅ ԼՐԱԳՐՈՒԹԵԼՆ
Ի ՍԿՂՐԱՆԷ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ԹԵՄԵՆՈՒԷ

Բ. Շ Ր Չ Ա Ն

1840-Է. Մ Ի Է 2 Ե Ի 1860:

(Հարստախիւն)

13. Հ Ա Յ Ր Ե Ն Ա Ս Ի Բ.

Չախթալսթերով, Չիլիանկա 1843—1846: Խոյն. Խ. Յ. Միջիթարականութեան: Տիւ. Արագածունեաց ընկերութեան:

Արշակունի Արշակունի իւր գովելի ընթացքով լրագրութիւնն Չիլիանկայ շարք սիրելի ըլաւ, այնպէս որ իբժէ ինք մ'ետքը նոյն քաղաքն հետզհետեւ նոր լրագիրներն ծնաւ: 1843ին քանի մ'ուսումնասէր Չիլիանկացիք Արշակունիեաց ընկերութեան հաստատեցին, եւ նոր տպարան մը բացին ազգին օգտակար գրքեր հասցընելու նպատակաւ: Այս ընկերութեան երակայ-

¹ Յետ ի մասնազտութեան Արշակունի 1888, Թ. 16, Մ Է 1, 1888, Թ. 48: Բաֆֆի երկնագրութեանց վրայ տես Գ. Տիրանի ընտիր յօդուածն: Ի Հարստախիւն, 1887, Թ. 8: